

Բ Ն Ա Ր Ա Ն Ա Կ Ա Ն

ԳԵԶԼԱՅԻ (TESLA) ՆՈՐ ԳԻՒՏԸ

Ք ԻՏԵՆՔ՝ թէ ելեկտրականութիւնը ԲՆՆ կարեւոր ծառայութիւններ ըրաւ մարդկութեան, կ'ընէ և պիտի ընէ: Երբ Վոլթա 1800ին իր բարդը գտաւ, ահա նոյն վայրկեան սկսեալ՝ աշխարհօ ցնցուեցաւ, յառաջագինութեան նոր և կարեւոր քայլ մ'առաւ, գիտութիւն և ուսմունք հսկայաբար արշաւեցին, վերջապէս երկիրս ընդհանուր կերպարանափոխութիւն մը կրեց, և ո՞վ գիտէ զեռնչեր պիտի ըլլան:

Այդ դարաշրջութիւնը գիտէն ի վեր, գրեթէ դար մը եւս սահեցաւ, և այժմ կրնանք երեւակայել՝ թէ ելեքտրականութիւնը իր փառաւոր անցիւղին մէջ ինչ ճանապարհ բացաւ միազահառ դարու համար: Եւ այս նորագիտ ճամբաներու ճիւղ մը կրնանք համարել՝ մօտերս շինուած նոր ելեքտրական մեքենան, զոր հնարեց մեծանուն և բեղմնաւոր հանճարն Գեզլա:

«Իմ ելեքտրական ճօճացողիս նոր կիրառութիւնը՝ որոյ վրայ կ'աշխատեմ կատարելագործելու համար, որպէս զի կարենամ՝ այսպէս կը գրէր, պարոն Գեզլա՝ իր բարեկամաց միոյն — մեծ քանակութեամբ Վոլթի մեքտրական հոսանք մը անցընել մարդուս մարմնայն մէջ, որոյ վրայ պիտի ազդէ ո՞չ իբր ապականիչ կենաց, այլ մանաւանդ իբրև միջոց առողջացընելու: Փորձը իմ վրաս ըրի, օտտիկ ելեքտրական հոսանք ընդունելով, որ 2,000,000 վոլթի ուժ ունէր, և որ երկվայրկեան մը մէջ 300,000էն 400,000 ի կը բարձրանար: Պարզապէս պէտք է ելեքտրականութեան յարմարեցնել բաղադրեալ շրահնի (Pompe aspirante et foulante) սկզբունքը՝ մինչ կը ներգործէ մարդկային մարմնոյն վրայ, և այս կերպով՝ մարմնէ մը՝ ո՞ր և է ուղղութեամբ ելեքտրական փայլուն կայծեր առաջ կու գան: Իսկ ելեքտրացած

անձի մը բով կեցողը կը յաջողի՝ հրեք, չորս ոտք երկայնութեամբ կայծեր հանել նոյն ելեկտրացած անձէն: Եւ թէպէտ այս կայծերը ֆասական չեն, բայց ելեկտրացած անձին վրայ անսխարժ զգացում կը պատճառեն:

«Իմ գործածած մեքենաս շատ պարզ է: Կը կազմուի առանձնացուցիչ մետաղական աթոռակ մը, որոյ վրայ կը կենայ ելեկտրանալ ուզող անձը և ձեռացը մէջ կը բռնէ ելեքտրասայրը՝ (électrode) հաղորդելով զայն թելով մը իմ ճօճացընողիս՝ (oscillateur) զոր այժմ կատարելագործած եմ, այնպէս որ կրնայ սովորական հոսանքը փոխարկել յոյժ զօրաւոր հասանքի մը՝ սահմանելով նաեւ փոփոխութեանց աստիճանը:

«Իմ փորձերն՝ միայն պարզ ուսումնական նպատակ ունին. բժիշկ չեմ, որով կարող չեմ բսել՝ ճշդիւ թէ արդեօք ԲՆՆ տեսակ հիւանդութեանց իբրեւ դարման պիտի կարենայ գործածուիլ՝ այս յետին աստիճանի զօրաւոր ելեքտրութիւնը. բժիշկաց կը թողում սահմանել զայոյ»:

Երեւելի ելեքտրագիտին այս նոր գիտին ամենօրակար մասը անոր բոլորովին գործնական ըլլայն է. որովհետեւ իրեն մեքենայէն առաջ եկած ելեքտրական հոսանքը կը ներգործէ՝ ինչպէս տաք ջրոյ մէջ անտան, սակայն աւելի բանաւոր և ազդու կերպերով քան սովորական լուացքը: Մէկ խօսքով՝ Պ. Գեզլա կըցաւ վայրկեանի մէջ փոշիացընել և օդոյ մէջ ցնդել մարդուս մորթին մէջ գտնուող աղանդութիւնները:

Եթէ գործիքը՝ զեռ աւելի անվրէպ կատարելագործուի, որ անկարելի չի թուիր մեզ, յիբրևի այն ատեն կատարեալ յեղափոխութիւն մը յառաջ պիտի բերէ հիւանդանոցներու մէջ, ուր ելեքտրական լուացմունք շատ աւելի օգտակար պիտի ըլլան քան ամէն հակափոստ դիզերը, քանի որ վիրաբուժական հատմանց լաւ յաջողութեան համար՝ պէտք է կարուելիք անզամը կատարեալ մաքրութեան մէջ ըլլայ:

Գեզլայի հոսանքը՝ ոչ միայն միկրոններ կը փնացընէ, այլ նաեւ զրգռէ և մարդուս գործարանաց, որոնց վրայ իբր զօրա-

ւոր զեղ կը ներգործէ: Այս հոսանքիս ու նեցած ազգեցութեան աստուկութեանը պատճառ իրեն արագութիւնն է: Յիւրաի, 2,000,000 վոլթի հոսանքը, այնքան արագութեամբ կ'անցնի որ՝ բան չենք զգար, ինչպէ՛ս՝ եթէ ասեղ մը սաստիկ արագութեամբ մարմնոյ մէջ մտնուի՝ հիւանդին ամենեւին ցաւ չի պատճառեր:

Այս գիւտ գիպուածով եղած է: Պ. Դեզլա օր մը իւր քիմիատան մէջ կ'աշխատէր, ուր պղնձէ մեծ գունդ մը կար՝ ելքերտրական ճօճացողին մօտ: Ամուտան սեւ եւ հաստ խաւ մը փոշի պատած էր գունդը. պատահմամբ հմուտ ուսուցիչը, ելքերտրութեան հոսանքը գունդին վրայ արձակելով, տեսաւ՝ որ իսկոյն թխագոյն փուշոյ ամպ մը պատեց զայն, յետոյ պղնձէ գունդը՝ փայլուն մէջ տեղ ելաւ՝ բոլորովին մաքրուած, սրբուած առաջուան սեւ փոշիէն:

Ելքերտրագէտ գիտնականը այս բանս հաւատեցու համար, կրկնեց իւր գործը, ստուգեց ճշմարտութիւնը, և փնտնելով այս նոր երևույթիս պատճառները, հաստատեց անոր օրէնքը: Էւ սպա՛ այս օրինաց վրայ հիմնեալ շինեց մեքենայ մը, որ ըստ իրեն կարծեալս պիտի ըլլայ վայրկեանական քաղաւիք: Հոն ներկայ եղողներէն շատերն ուզեցին փորձով տեսնել՝ այս նոր գիւտին ազգեցութիւնը: Ամէնքն ալ ելքերտրացան և վայրկեանի մը մէջ լուացուեցան և սրբուեցան: Դիտելու է և զայն, որ այս գործիքը դիւրաւ գործածելի է, շատ տեղ չի բանիր: Ծօճացողին հոսանքը՝ կը մաքրէ մորթը ամէն պտտեղութիւններէն: Պ. Դեզլա իւր թելը՝ սեւ ծրագրչի շատ մը մէջէմէջ գծերով ազատեցած է, այնպէս որ օճառով մաքրեմն ալ դժուարին էր, բայց իւր հնարած ելքերտրական հոսանքը բուպական արագութեամբ՝ այնպէս աղէկ մաքրեց զայն՝ որ և ոչ իսկ սեւ բիծ մը ձգած է մորթին վրայ:

Ըստ մեծանուն ելքերտրագիտին, ամէն տեսակ փոշի — ծրագրչին ալ — կը պարունակէ շատ կամ քիչ միկրօրենք: Իրեն հոսանքը կը սպաննէ զանոնք, և սքանչելի կերպով կը մաքրէ մարմինը: Եթէ իւր այս սկզբունքը հաստատուի՝ միկրօբախօսական և բժշկա-

կան գիտութեամբ, այն ատեն փոխանակ ըլլորկ անդիկն գործածելու վերաբուժական հատմանց մէջ, զայս պիտի գործածեն:

Dr. Robert Newmans, ամբրիկացի համբաւաւոր ուսումնականը, հետեւեալ տողերը կը գրէ Դեզլայի ճօճացողին նկատմամբ. «Սա՛ արդէն ունի իրեն տեղը կայարանութեան (statique) մեքենայից մէջ՝ որոնք ելքերտրութեամբ բժշկելու կը ծառայեն. այս մեքենան գործարանաց կանոնաւոր գործունեութիւնը կը զրգռէ, յօգնած անդամոց առաջգութիւն կու տայ և ջիւրմով բանուած մարմինը՝ առողջանալու աստիճանին կը վերադարձնէ: Ծօճացողիս նոր կիրառութիւնը զեւ շատ օգուտներ առաջ պիտի բերէ»:


Ուրիշ կարեւոր կէտ մ'ալ կայ, որուն վրայ կ'արժէ խորհրդածել, և որուն վրայ՝ հաւանականաբար՝ զեռ Պ. Դեզլա ուշադրութիւն չէ դարձուցած. այսինքն՝ ճերմակեղինաց, և այլ գործածելի հիւտուածոց վրայ, զորս կը գործածենք միշտ, որք հետեւաբար կ'աղտտտին, և կը հարկադրուինք լուալ զանոնք: Գիտենք՝ որ լուացարարք միեւնոյն լուացքի տաշտին մէջ այլեւայլ տեսակ և զանազան անձանց լուացքը միատեղ կը լուան. որով փոխադրական հիւանդութիւն ունեցող անձանց լուացքը՝ խառնուելով ստողջներուն ճերմակեղինաց հետ՝ դիւրութեամբ առաջիններուն հիւանդութիւնները՝ երկրորդներուն կ'անցնի. որովհետեւ պարզ լուալով և ուրիշ նիւթեր ալ գործածելով, ամէն տեսակ միկրօրենք չեն մեանիր, և նոյն իսկ կան միկրօրենք՝ որոնց վրայ չեն ազդեր եռացեալ ջուր, կամ ժաղիչի, կալիի, ջրորի և ամենալաւ օճառներու Գրեմի, և չեն կրնար բոլորովին ջնջել փասակար միկրօրենքը: Այս տեսակ միկրօրենք ամենամաքուր կարծուած ճերմակեղինաց մէջն իսկ կրնան գտնուիլ՝ որոնք պարզ աչաց չեն տեսնուիր, բայց շատ անգամ ստողջ մարդկանց ծանր ծանր հիւանդութեանց և և նոյն իսկ մահուան պատճառ կ'ըլլան: Բժիշկները գիտեն զայս, բայց խոհեմութեան համար լուովիւն կը պահեն. որովհետեւ այս համաճարակ հիւանդութեանց պատճառ եղող մանրէներուն զէմն անեղը անկարելի կը համարուի: Էւ յիւրաի քաղաքաց մէջ իրապէս

անկարելի է՝ որ ամէն ընտանիք իր զգեստեղէնները՝ ինքը լուայ տանը մէջ:

Պ. Դիզլայի նոր գիւտը թերեւս վերջ տայ նաեւ այս տեսակ ծանր խնզրոց: Հաւանական թուի՝ որ ելեքտրականութեան զօրաւոր հոսանքը, արագութեամբ պիտի մաքրէ և լուայ կատարելապէս ամէն տեսակ զգեստեղէնները, ինչպէս կը լուայ մարմինը՝ անոր կատարեալ մաքրութիւն տալով:

Եթէ այս հանճարաւոր ելեքտրագէտն ալ աշխատի իւր մեքենայով ջնջելու այս միկրոօններն, այն ատեն նա իրաւամբ մարդկութեան իւրաքանչիւր ընտանեաց յատուկ բարեբարը պիտի հասցիւնանայ¹:

Ն.



ԳՐԱԽՕՍԱԿԱՆ ԱԿՆԱՐԿՆԵՐ

1. Շինոնց պատկեր Սագի գեղարցիների (տաճարահայերի) կեանքից. գրեց Ալուպիտ. — Նոր Նախիջևան. տպարան Երզ. Յ. և Ս. Աւագանաների. 1898: 8°, 85 էջ, գին՝ 30 կ.:

Կը յանձնարարենք յարգ. Հեղինակին՝ որ հրատարակելիք գրքերուն տպագրութեան ուշադրութիւն ընէր. վասն զի սոյն երկին մէջ՝ թէ ուզղագրութեան և թէ տպագրութեան սխալները՝ անթիւ են:

2. Յոլը եւ կեանքը, գրեց Գ. Դը-Վալիւրիյի: — Թրգմ. Ռուսերկէից Ե. Տէր-Յակոբեանց: — Թիֆլիս, արագատիպ Մնացական Մարտիրոսեանցի. 1898: 8°, 68 էջ. գին՝ 10 կ.:

Մրցանակի արժանացած գրուածք մը՝ ինամբով ալ թարգմանուած. բայց լաւ չէր ըլլար արգեօք՝ փոխանակ նոր բառեր հնարելու, առհնէ մը ի վեր գոյութիւն ունեցող տարբարանական բառերը զործածել, որոնք ծանօթացած են մեր գիտական աշխարհին:

3. Բարդական առածներ: Հասարակագրեց, Ուստա-Գէորգ Բարխուտարեանց. — Տիֆլիս,

1. Աւելի ընդարձակ բնագիրը՝ տես — Revue des Revue 31 էջ 412-466 (15 նոյեմբ. 1898).

տպարան Մ. Շարաձէի և ընկ. 1898: 8°, Ե և 52 էջ. գին՝ 20 կ.:

Ընտիր գործ, բայց փափաքելի է որ յարգ. Հաւաքագրողը իր փափաքը ինքը կատարէր, փոխանակ ուրիշներէն սպասելու՝ այսպիսի առածներու ամբողջական հրատարակութիւնն ընելով, որ կրնայ մեծ լայն սփռել ազգային գրականութեան:

4. Հօրոտ-Մարոտ: Պատկերներ իրական կեանքից, գրեց Յովհաննէս Մալխասեան. Ասաջին գիրք. Թիֆլիս, տպարան Մ. Դ. Ռօտինեանցի. 1898: 8°, 165 էջ. գին՝ 30 կ.:

Թուրքերէն բառերու տեղ՝ թէև ըստ բնականին ջանացած է հայերէն բառեր գնել, բայց զեռ բաւական մաս մը կայ, և զեռ ուրիշ հայերէն զաւտական բառեր, որոնք ա՛մէն ընթերցողի ծանօթ չեն. գուցէ լաւագոյն ըլլար այսպիսի բառերը գրքին վերջը ցանկով մը գնել:

5. Խորամանկ աղուէսը. գրեց Ա. Մ. Սիլվիցիկ. փոխադրեց Պերճ Պուօշեանց, Մանկական գրադարան: Թիֆլիս, Արագատիպ ՄԼ. Մարտիրոսեանցի, 1898: Մեծ 25 էջ, գին՝ 10 կ.:

Գոյլի և աղուեսի պատմութիւն մը՝ զոր կը պատմէ Զարման զայեակ՝ լսելով անոնց բերնէն, անոնց ինկած որոգայթին (փոս) մէջ ինկած պահուէն:



ԶԱՆՆԵՍ ԶԱՆՆԵՍՈՅ

1. Ազգային թատրոններ: — 2. Ազգային քուրդութիւնը: — 3. Ամառիտ և Արտիստ: — 4. Գ. Խաթաթեանց: — 5. Մուրատ Ռափայելիան վարժաբան: — 6. Միխայիլեան վարժ. Ի Տրապիզոն: — 7. Գրաբարը ամբարժէտ է: — 8. Պրոֆ. Գարրիէր և Արեւի. վարժ. Ի Ֆարգ: — 9. Նոր Մասիսը: — 10. Ազգային գիտաւոր մը ի զեմնիով: — 11. Սորագրութիւն մը: — 12. Ազգային ընկերութիւն ի Լոնտոն: — 13. Քիչ մ'ալ թիւրակէմ:

4. Ազգային թատրոններն. — Ազգային լրագրաց՝ մանաւանդ Ռուսահայոց մեծ խընդրոյ նիւթ եղած են հայկական թատրոններն. որոց վրայ առէպ լուրեր կը հաղորդեն: Այսօր հայ մամուլը սրտաբեկ յօդուածներով կ'որբայ անուանի հայ թատերախաղերու, Աղամեանի,